

ՀՌՈՎՄԵԱԿԱՆ ԿԱԹՈԼԻԿ ԵԿԵՂԵՑԻ

Տօների կրնատումն. — Լյազրերը հաղորդում են որ տօների կրծատման մասին պալը մի կարևոր կարգադրութիւն է արել յուլիսի 2-ին ն. առ Պապական կոնդակը սկսում է «Suprimi disciplinae», տօների կրծատումն պատճառաբանուած է ըստ այս:

«Մարդկային հասարակութեան կազմի փոփոխուած պայմանները ցանկալի են դարձնում կրօնական տօները պահելու օրէնքը փոփոխութեան ենթարկել, որովհետեւ այժմ դոյութիւն ունեցող տօների մեծ թիւը մնասում է առեւտրին և չի համապատասխանում դարձնական կեանքի արագընթաց հոսանքին, իսկ կենսական պիտոյքների թանկութիւնը չի թոյլ տալիս մշտկներին յաճախ ընդհատել աշխատանքը։ Այդ պատճառով պալը վճռեց սահմանափակել տօների թիւը, նրանցից պահպանելով հետեւալները։ Բոլոր կիւրակէները, Քրիստոսի Ծնունդը, Նոր տարին, Մկրտութիւնը, Համբարձումը, Ա. Կուսի Յղութիւնը, Վերափոխումը, Ա. Պետրոս և Պողոս առաքեալների տօնը և Ամենայն որբոց տօնը։ Պաշտպան սրբերի տօները փոխադրում են նրանց հետեւող կիւրակէ օրերը»։

Առաջ բերելով տօների կրծատման պատճառաբանութիւնը, Աքր. Յէստ-ը (№ 17) աւելացնում է։

Պալը առաջարկում է եպիսկոպոսներին, ի դէպս, եթէ նրանք տեղական պայմաններին նայելով, հարկաւոր համարեն պահել որ և է տօն, թող խնդիրըով իրան դիմեն։

Տօների կրնատումն. ի նկատի անենալով Պիոս Ժ.-ի Եկեղեցական հին կարգերի նախանձախնդրութիւնը, ընդհանուր զարմանք է առաջ բերել։

«Ուղանդիոնը» (յուլիս 7) տօների կրծատման առիթով Պապը կիւրացնէ հայկական սովորութիւն մը վերնագըրով յօդուածի մէջ թուելով այն հրամայեալ տօները,

որոնք ամսաթուով պէտք է տօնուեն և այն տօները, որ տեղափոխուելով առաջակայ կիւրակէին պէտք է տօնուեն, որպէս զի հրամայեալ տօնի և պարագ մնալու օրերը քշանան, ասում է.»

«Միանդամայն կը հրամայէ (պասլը) որ եթէ պահած ուած ութ տօները և թէ պաշտպան սուրբերու տեղական տօները պահքի կամ ծոմի օր մը հանդիպին, Նոյն օրերը պահքն ու ծոմը դադրին, և ներեալ ըլլայ օրինաւորապէս պահքն ու ծոմը լուծել.

«Արդ, պապական այս նոր կարգադրութիւնը, որ ժողովուրդին կենցաղական գիւրութիւն տալու նպատակ ունի, Հայոց եկեղեցւոյ նին աւանդութիւնն է, որով հրամայեալ տօներ կիւրակիին կը փոխադրուին, ինչպէս Այլակերպութիւն, Վերափոխումն, ու Խաչվերացը, և ինչպէս կըլլան ուրիշ հին տօներն ալ, Խաչգիւտը, Վարագայ Խաչը, Էջմիածնի և լն.»

«Նոյնպէս տօնական օր մը պահքը լուծելուն օրէնքն ալ՝ Հայոց Եկեղեցւոյ հին աւանդութիւնն է, որ տակաւին կը պահուի Աստուածայայտնութեան ութօրէքին և Զատկի քառասունքին մէջ. Ըստ որում հին հայկական ծէսին մի նմանողութիւնն է, որ լատին եկեղեցին նոր կըսկսի ընդունել և այս է մեր նկատողութեան արժանի կոչուած կէտը.»

«Այստեղ աւելորդ չըլլայ յիշեցնել թէ ինչ որ այժմ մեր եկեղեցւոյն մէջ կը դորձադրուի այդ հնաւանդ սովորութեան հակառակ, այսինքն է շարաթուան մէջ հրամայեալ տօն կատարել, կամ տօնական օր մը պահքը լուծել. վերջին դարերուն մէջ, և գլխաւորապէս ուուրենեանց դարէն ասդին, լատիներու հետ շփումին հետեանօք, մտած սովորութիւններ են.»

«Հին տօնացոյցներու մէջ կտեսնուի Տեառնընդառաջին և Աւետումին տօները կիւրակիի փոխադրելու ակնարկը*, Աստուածածնայ ծննդեան և Ընծայման և

*) Երկրորդ Մաղկագարգը նոյն ենքն Համբարձման տօնն է:

Յղութեան տօները վերջին տարիներուն մէջ սկսած
են։ Աստուածյայտնութեան տօնին ալ առջի առեններ
կիւրակիի փոխադրուելուն համար շատ զօրաւոր փառ-
տեր կը ազուին եկեղեցական պաշտամանց պատշաճ-
ներէն և ծիսական կարգադրութիւններէն։ Միթէ
նկատողութեան արժանի չէ, որ երբ առեն մը Հայեր
դովելի բան մ'են կարծեր լատինական սովորութիւն-
ներ ընդօրինակել, այժմ լատինները օգտակար կդա-
տեն հայկական սովորութեանց նմանողութիւններ
ընդունել։

Հին կաթոլիկ-եկեղեցի.

Россіяյ յուլիսի 20-ին, գրում է, որ յուլիսի 19-ին
ն. ա. շվեյցարական հին-կաթոլիկ եկեղեցին տօնել է
իւր առաջնորդի և հոգեոր զեկավարի, ուսուցչի ու դաս-
տիարակի, Բերնի աստուածաբանական համալսարանի ֆա-
կուլտետի պրօֆեսոր դոկտոր Եղուարդ Գէրցոգ եպիսկո-
պոսի ծննդեան 70-ամեակը։

Եղուարդ Գէրցոգ եպիսկոպոսը շատ լռուաւոր, գիտ-
նական, անսովոր առոյգ, շարժուն և գործունեոյ մարդ է։

Շվեյցարիայի հին-կաթոլիկների եկեղեցու տօնակա-
տարութեանը մասնակցել են Եւրոպայի և Ամերիկայի բո-
լոր միւս հին-կաթոլիկ եկեղեցիները։

Եկեղեցիների միութեան անխոնչ վաստակաւորին
յղել են իրանց շնորհաւորութիւնը հին-կաթոլիկութեան
Ռուսաստանի քարեկամներն էլ, մաղթելով ծերունազարդ-
յօքելեարին տեսնել իրականանալը իւր նուիրական հո-
գացողութեան։

ԲՈՂՈՔԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ

Ռուսաստանի աւետարանական քարտիսներին թոյլ
է տրուած այս տարի սեպտեմբերի 25—հոկտեմբերի 5-ը
Մոսկվայում համառուսական աւետարանական քարտիստ-
ների ժողով գումարել։